

ԿՐՈՆԱԿԱՆ

Պ Ա Ր Ա Պ Մ Ո Ւ Ն Ք

Կիհրղի ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏԻ ԱՂԵՔՍԱՆԴՐԱՑԻՈՅ

ՆԱԽԱԱՌՈՒՏ

Համաձայն Frederick C. Conybeare-ի կիւրեղ Աղեքսանդրացի Հայրապետի քրիստոնարանական ուսուցումները լաւագոյնա ոճվութուած են «Պարապմանեֆ կիւրդի Եպիփառապատճենի Ազեխանդրացոյ» գրքին մէջ, որուն Հայրէն գրաբար բնադիրը անդէրէն թարգմանութեամբ ինչ հրատարակած է Լուսան 1907ին, The Armenian version of Revelation and Cyril of Alexandria's scholia on the Incarnation and epistle on Easter անունով: Կիւրեղ Հայրապետ մեռած է 444 թուին: Ներկայ յօդուածին նպատակն է ծանօթացնել սոյն գիրքը, իր Հայրէն բնագրի քննութեամբը, քանի որ, որքան գիտենք, հարկ եղած ուշադրութիւնը չէ ընծայուած անոր եւ հետեւաբար հոն զըստնը կիւրեղեան քրիստոնարանութեան եւ կամ Մարգեղութեան Խորհուրդի ուսուցումը չէ յայտնաբերուած ցարդ: Մասնաւոր կարեւորութիւն պիտի նընծայէնք Մարգեղութեան տնօրինութեան եւ կամ տալնակնութեան խորհուրդին՝ որուն այնքան հիմնականօրէն անդրադարձած է կիւրեղ Հայրապետ իր վերոյիշեալ զործին մէջ: Աւելցնենք նաեւ որ յօդուածաշարքս ամփումն է Գ. մասին այն մազիսարուսական աւարտանառին, զոր ներկայացուցինք Ֆելլատելիքոյ թեմբըլ Համալսարանի կրօնագիտութեան կաճառին:

ԳԻՒՔԸ

Գրքի վերջաւորութեան կը կարգանք հետեւալ յիշատակարանը —

«Ի վեցի հազարերորդի, երկերիւրերորդի, խամերորդի, չորրորդ ամի արարածոց, աշխարհիս, ըստ յօւնարքն քվյոյ: Ի չորեխտաման երրորդի, ենդիխտինի, յերկրորդ ամի քագաւորութեան անսատասիքարգմանցան գիրքը պարապմանց եւ

բգրոց սրբայն կիւրդի եպիփառապատճենին աղեխանդրի, ի ստոյգ օրինակաց ի կոստանդնուպոլիս ի ձեռն դաւթի հիւպատասպի, և քաջարական սեղանոյ կենաւուի: Եւ ի ձեռն ստեփանոսի ժերբոյի աշակերտուն մավսէսի սիւնեաց եպիփառապոսի: Արդ, մազքեմ...»:

Յայտնի է այս յիշատակարանէն որ յիշեալ Դաւիթ Հիւպատոսով՝ Դաւիթ Անյաղթն է, որ ծանօթ է նաեւ որպէս Դաւիթ իւմաստասէր, որ եւ կատարած է «Պարապմունք»ի թարգմանութիւնը յունարէնէն: Թարգմանութեան թուականը, ինչպէս կ'երեւի, կը զուգագիպի Անասթաս Կայսեր երկրորդ արքին որ է 715, ըստ Գոնիկերի, որ կ'ընէ նաեւ հետեւալ մատնանշումը — «Դիրեք չկայ որեւէ գիրք որ կարենայ նեստորան շրջանի վարդապետական հարցերը բնենի ժամ այս մէկը —Պարապմունքը—, որ կիւրեղի գիրքերան մէջ միակն է որ կրցած է Միարանութեան խսկութիւնը ներկայացնի: ...Վարդապետական բովանդակուրենէ զառ գիրքը արծեխաւը է նաեւ որպէս բանասիրական երկի: Իր այս գիրքին մէջ կիւրեղ Աղեքսանդրացի Մարգեղութեան Խորհուրդը կը վերըւծէ իր երկու երեսակներովը, թէեւ ոչ առանձնարար, այլ ընդէլուզեալ ձեռվ —»

ա. Յիսուսի Քրիստոսի երկու բնութիւններն ու անոնց միութիւնը իր Մէկ Անձին մէջ.

բ. Մարգեղութեան Քրիստործութիւնը «տնօրինութեամբ» կամ «տնտեսութեամբ»:

Այժմ ջանանք տեսնել իւրաքանչիւրը առանձինն:

Ա. Քրիստոսի երկու բնութեանց միութիւնը ի մի անձն

Կարենալ նկատի առնելու համար այս հարցը, հարկ է որ հետեւալ կէտերուն հե-

տեւինք՝ քանի որ անոնք կը կազմեն Մարդացեալ Բանին իւրայատուկ հոգեբանութիւնը—

ա. Հօր եւ Որդւոյն յարաբերութիւնը.

բ. Մարդացեալ Որդւոյն մէջ բանական հոգին մը գոյութիւնը.

գ. Նոյն հոգին միացումը Բանին մարմնոյն հետ, հետեւողութեամբ հոգեբանական տուեալներու.

դ. Միութեան իրողութիւնը— Նկատելով որ մարմին եւ հոգի միասնաբար իւրացուած են Բանէն, այս վերջին «կը համակրի» մարմնական սահմանումներու կամ տկարութեանց Իրեն յատուկ կերպով մը, այնպէս որ Մարմնացեալ Բանն է որ Իրը ըրած կ'ըլլայ մարմնական տկարութիւնները:

Կիւրեղ Աղեքսանդրացի նախ կ'ընդդէք Հիմնական սկզբունք մը ընդէջ Հօր եւ Որդւոյն, որով համագոյակից կ'ըլլան իւրառու, այսինքն երկուքն ալ նոյն գոյացութիւնը կ'ունենան: Բանն Աստուած, բիսեալ ի Հօրէ, բնութեամբ ըլլալով Աստուած, այժմը եղած է մարդ, քանի որ մարմին եւ արին տուա մեզ նման: Մարդեղութիւնը, հետեւաբար, յայտնի ըրաւ Աստուածոյ երեսումը երկրի վրայ, առանց սակայն Անէկ րան մը փոխելու կամ պակսեցնելու. այլ պարզապէս կատարեալ մարդկութիւնը միացնելով Աշոր—

«Մարդ անաւանի որ բնութեամբ էն Աստուած յլաստուծոյ Հօրէ Բանն, որպէս եղեալ մարմնոյ եւ արեան մերձաւորապէս մեզ, քանի երեւեցան այսպէս ի յերկրի, եւ ոչ փախեալ յորմէ որ ինչ էրն, այլ յառմանէ եղեալ ըստ մեզ մարդկութեան, կատարեալապէս ունենալ ըստ իւրօնի Բանի: Սակայն եկաց մնաց, եւ սահմանի ի մարդկութեան Աստուած եւ բոլորից տէր. որպէս բնութեամբ եւ նշանարտապէս ծննալ յաստուծոյ հօրէ»⁽¹⁾:

Հօր եւ Որդւոյն բացառիկ եւ գոյակից այս յարաբերութիւնն է որ կը յատկանէ Մարդեղութեան Խորհուրդը եւ կը հաստատէ այն թէ երկրորդ սկիզբ մը չէ որ գոյութեան կու զայ Որդիին մարդեղութեամբը, այլ նոյն ինքն Աստուած, արարիչը բո-

լոր գոյութեանց, մարդ դատեալով բնակեացաւ մեր մէջ, «մերձաւորապէս մնդ», իր աստուածութեան միացնելով մեր մարդկային բնութիւնը: Հօր եւ Որդւոյն յարաբերութիւնը կիրեղի մաքին մէջ կը ստեղծէ շուտով Մարմնացեալ Բանին անշարժարելիսը իւրեան ինսկիրը, որուն կը յատկացնէ «Պարապմունք»ի լ. Գլուխը ամբողջութեամբ—

«Քանի իւրացուցանէ եօդին զամենայն ինչ զմարմնայն, որ ըստ իւրօնի բնութեան անեազգորդ նորայոց ախտից քնաւորականաց. համանակամայն եւ արտաքուստ ի վերայ եկելոց: Քանի շարժի մարմնին ի ցանկութիւնու բնաւորական, եւ զգայակից լինի վասն միաւորութեան որ ի նմայն եօդի, բայց հանդրդակից եւ ոչ ըստ միոյ յեղանակի»⁽²⁾:

Այս մէջբերումէն կը հասկնանք թէ Բանն Աստուած, յետ մարմնանալոյ, կ'իւրացնէ մարմնոյն պահանջները «ողայակից ըլլալով» միաւորութեան: Արդ, հարց է թէ Եիսուս Քրիստոս բնութեամբ չարչարելի՞ է. չո՞ որ «աստուածաչարչարապութեան» պարագային Կիրկագործութիւնը չ'իրագործըլիք երբեք: Հետեւաբար, Կիրեղի այս հարցը լրջօնն քննութեան կ'ննթարիէ եւ կը պահէ յատակ համեմատութիւն մը առանց հասանակ իրկադործութեան նպատակներուն եւ առանց շեշտերու մարդկային բնութեան պահանջները Մարմնացեալ Փրկչի Անձին մէջ: Այս բարորը կը հիմնուին այն հաստատումին վրայ թէ Քրիստոս հարազարօնն իրը ըրաւ այն մարմինը զոր զգեցաւ, այնպէս որ Բանն Աստուած պիտի չկրնար անտարբեր մնալ եւ նաեւ անդգայ՝ հանդէպ իր իսկ մարմնական ցանկութիւններուն—

«Իսկ ի վերայ Աստուծոյ Բանին զգայակից լինել տանջանացն անտեղի է ասել. Քանի անշարչարելի է աստուածութիւն և ոչ է ի մէնք: Այլ միաւորեցան ընդ մարմնոյն եօդի աւանդին գրանական անշարչարաբ, եր գիտակ ի նման եղելոցն եւ ապա կրէր, որպէս Աստուած զմարմնայն տկարաւորիւմն, եւ իւ-

(1) «Պարապմունք», Գլ. Դ., էջ 99:

(2) Անդ, Գլ. Է., էջ 102:

բացուցաներ զայնս որպէս զիւրոյ մարմնոյ⁽³⁾:

Իր միտքը աւելի բացատրելու համար կիւրեղ Հայրապետ կը դիմէ մարդկային մարմնի եւ հոգիի յարաբերութեան օրինակին եւ անոնց վրայ կը ճեւէ ծիրոջ բնութեանց միութիւնը: Մարդկային հոգին, կ'ըսէ կիւրեղ Աղեքանդրացի, իր բնութեանը քրումով չի կրնար զգայուն ըլլազ հանդէպ իր մարմնոյն ցանկութեանց. սահայն, թէև ցանկութիւնք եւ ցաւք որոշակագում մարմնոյն յատուկ են, անոնք անպայման ունին իրենց արձագանքը եւ աղղեցութիւնը հոգիին վրայ. այս ալ ըմբռնելի է մարմին-հոգի միութեան իրողութեամբը միայն: Այսպէս, մարմնին ազգումներն ու ճշշամները իր հոգիին վրայ կը հասկցուին այն իրողութեամբ թէ հոգին կ'իւրացնէ զանոնք որպէս անձնական բաւարարութիւն եւ զուունակութիւն: Կիւրեղ Հայրապետի բացատրութենէն, թէ հոգին «զիտակ էր ի նմա (մարմնի) եղելոցն եւ ապս կրէր որպէս Աստուած զմարմնայն տիկարութիւնս», կը հասկուի որ մարմնը անհրաժեշտօրէն ունի իր մէջ բանաւոր հոգի մը որ կը բետակցի եւ կը ճանչնայ իր խկ մարմնին պահանջները: Նոյն իմաստով, Բանն Աստուած, մարդկութեամբ կը ստանայ մարդկային մարմնը եւ բանաւոր հոգի. ու այս վերջինն անտարբեր չի կրնար մնալ իր խկ մարմնը տկարութեանց եւ ցանկութեանց: Աւելին, Քրիստոսի աստուածութիւնը իրը ըրաւ այն բոլոր մարմնական տկարութիւնները, որոնք ուղղակի եւ անպայման արդիւնքներն էին իր խկ մարմնին:

Արդ, կը հասկուի թէ «մարդկային գո-

յավիճակ» մը հարկ է տեսնել երկու բնութեանց միացման մէջ: Կիւրեղի կարծիքով Ծովհաննէս Աւետարանչի յայտարարութեանը թէ «Բանն մարմին եղեւ» հիմք ծառայիլու է Մարդկութեան իրողութեան եւ հետեւաբար նաեւ Բանին «մարդկային գոյավիճակ» ստանալուն իրավիճ եւ ամբողջապէս եւ ոչ թէ երեւութեապէս, «զի անմարմին աստաւածութիւնն մարմին եղեւ եղի ունելով բանական»⁽⁴⁾: Այս կը նշանակէ ուրեմն որ մարմնը դառնալու համար կասարեալ մարդ՝ հարկ էր որ ունենար նաեւ իր բանաւոր հոգին: Արդ, երբ կը խօսինք Բանն Աստուածոյ Մարդկութեան շուրջ, շուտով կ'ըմբռնենք Անոր մարմնին եւ բանականութեան իսկական կցումը, որոնք միայն կ'երաշխաւորեն Բանին «մարդկային գոյավիճակ» մը ստանալու: Մինչդեռ մէկ կողմէ մարդկային բնութիւնն ալ կը դառնայ գոյավիճակը Մարդացեալ Բանին:

Կը հասկնանք ուրեմն թէ Աստուածամարդը Քրիստոս հաւասար է Բանին, մարմնոյն եւ մարդկային բնութեան, երեքին միաւորման: Այս վիճակը «միացում» մըն է նաեւ մեղի, մարդոց բնութեան հետ, որով իմաստ կը ստանայ փրրկազգործութեան խորհուրդը: Այլ խօսքով, Որդին, Հաւազնաղելով Հօր կամքին, փրրկազգործութիւնը «տնօրինեց» իր մարդացեալ բնութեանը միջցաւ՝ որ ճանչուեցաւ իրեն մէկ բնութիւն: Կիւրեղեան քը բիստոսաբանութեամբ Քրիստոսի մարդկային բնութիւնն իսկ է «տնօրինելութիւնը» իրեւ վերապոյն միջոց եւ արարք գործըած համաձայն աստուածային կամքի եւ նախարինամութեան:

Ֆիլատելիքիա
(Տար. 1)

ԶԱՅԷՆ Ն. ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ

(3) Անդ, Գլ. Է., էջ 103:

(4) Անդ, Գլ. Է., էջ 104: